

ԳՐԱԿԱՆ

Ն Ա Մ Ա Կ Ա Ն Ի

ԱՐԴԱԿ 20ՊԱՆԵԱՆԻ

23

(Սովորաբար իր գործածած սպիտակ թուղթ, անգիծ, չորս քեր) :

Սիրելի Պ. Քիւրտեան,

Այսօր կը պատասխանեմ ձեր երկու նամակներուն, որ երկուքն ալ ե-
կած են հոս իմ Հայոստան մեկնելոս քիչ յետոյ :

Ուրախութեամբ իմացայ որ մանչ զաւակ մը ունեցեր էք : Բնդունե-
ցէք շնորհաւորութիւններս :

Ինչպէս երէկ զրեցի ձեզի, Թիւրտպեան, որուն յանձնած ևմ արդէն
ձեր զրկոծ 10 տոլարի ազօմբղը, զրքոյիկի ձեւով տպագրած է ձեր յօդուածը
«Հայ—Արար Գեղ» Յարաբերութեանց» մասին ևւ 25 օրինակ զրկած է ձեզի : Կը
սպասէ ձեր խոստացած դումարի մնացեալ մասին, որպէսզի 75 օրինակն ալ
զրկէ : Համեցէք, խնդրեմ, այդ մնացեալ մասը չուտ հասցնել իրեն :

Որմանկարներու մասին ձեր յօդուածը շարուած է արդէն, պիտի երե-
ւայ 3—4 թիւին մէջ, որ պատրաստուելու վրայ է և լոյս պիտի տեսնէ Փետրը-
ռուարի վերջները կամ Մարտի սկիզբը (աւելի շուտ գժրախտարար անհնար է,
որովհետեւ սպասել բաժնեգիններու զանձումին որ կը կատար-
ուի շա՞տ զանդաղ կերպով) :

Այդ նոյն թիւին մէջ անկարելի է որ Հրատարակեմ նաեւ Խաչատուր-
եանի պարսկական նկարներուն մասին ձեր յօդուածը, իսկ յաջորդ թիւին ալ
չափազանց ուշ կ'ըլլայ (արդէն ուշ է հիմա) : Կը զարձնեմ այդ յօդուածը ձե-
զի : Ճիշդ չէ որ Խաչատուրեանի այդ Եկորօնիսին վրայ լեւոն Մեսրոպէն
զատ ոչ ոք զրեց : Էն առաջ ևս զրեցի անոր մասին Ապագայի մէջ, երկու թիւի
մէջ երեւցած ընդարձակ յօդուած մը՝ Միւլէ Կիմէին մէջ ցուցահանդէսը սկսե-
լու պահուն : Խաչատուրեան ինծի պիտի տար Փրանսական թերթերու մէջ ե-
րեւցած յօդուածները ևս պատկերներուն քիշները, որպէսզի Անահիտին մէջ
ալ յօդուած մը Հրատարակէի, բայց մոռցաւ ատիկա ընելու ևւ Պարսկաստան
դնաց նորէն : Պարսկաստանէն դարձին, նորէն ցուցահանդէս պիտի սարքէ,
այն ատեն ևս ինքս կը զրեմ նորէն Անահիտի մէջ :

Շահեկան են այն բոլոր նիւթերը որոնց վրայ զրելու վրայ էք յօդ-
ուածներ կամ մատղիր էք զրել : Բայց մի՛ զրէք աճապարանքով : Շատ ետանդ
ունիք, բայց աճապարանքով լաւ բան դուրս չի զար, ժամանակ շատ ունիք,
երիտասարդ էք : Խաչատուրեանի մասին ձեր յօդուածը զրուած է ծայրայեղ

հապճեպով, ծայրէ ծայր իրը լեզու եւ ոճ՝ լի է թերութիւններով. անկարելի է հրատարակել այդ ձեւով, ո՞ր թերթի խմբագրին ալ զրկէք, ստիլուած պիտի ըլլայ վերէն վար սրբագրել, զրեթէ նորէն զրել, սրպէսզի կարելի ըլլայ հը-րատարակել:

Հայաստան շատ բան տեսայ, մասնաւորապէս Երևան, ձմեռը չուտ եկաւ եւ գժրախտարար ուրիշ կողմէր չկրցայ երթալ, բայց երեք չարաթէն աւ-ելի մնացի Երևան, շատ մարդ եւ շատ բան տեսայ, տպաւորութիւններս, որ մեծ մասամբ լաւ են, սկսայ զրել Ապագայի մէջ, աւելի ընդարձակ պիտի զր-րեմ Անահիտի յաջորդ թիւին մէջ (3—4 թիւին մէջ): Պօղոս—Պետրոս եկեղե-ցին ինչ որ կը մնայ քիչ բան է, բայց պիտի պահեն զայն՝ այդ չողին վր-րայ չինուելիք չէնքին մէջ: Այդ եկեղեցին քանդուելուն պատճառը Մասր ե-ղեր է, որ զայն անարժէք բան մը կարծելով՝ «քանդուելուն մէջ ուեէ անպա-տեհութիւն չկայ» բայր է: Եզածը եղած է գժրախտարար: Հնութեամոց Պահպա-կոմիտէն հիմա եկած Հայաստանի Կուլտուրայի Պատմութեան Խնստիդուտի մէկ բաժինը զարձած է եւ ատով աւելի զօրացած: Այդ ինստիդուտը, որուն զլուխը զանուող անձերուն (Յակոբ Զօրեան, Մելիք—Օհանջանեան, Աշխարհ-բէկ Քալանթար եւն.) հւետ երկու տեսակցութիւններ ունեցայ, լայն ծրագիր ունի եւ խոչոր զործ սկսած են կատարել: Հանգանակութիւնը զոր սկսայ Ա-նահիտի 1—2 թիւով, պիտի շարունակեմ աւելի քան երրեք եռանդով: Դուք դրկեցի՞ք ձեր խոստացած տասը տոլարը: Տեսայ մէր զանձապահ Տօքթ: Ար-թինեանը, բայց մոռցայ հարցնելու: Եթէ չէք զրկած հաճեցէք փութացնել: Միւս արձանապրուողները զրեթէ ամէնքին ալ արդէն վճարած են, ուրիններու ալ պիտի զիմենք: Ոչ մէկը ինքնարերարար զրամ չի զրկեր, ցաւալի բան է, բայց այդպէս է, պէտք է անձամբ կամ նամակով զիմեն, որպէսզի քիչ մը զը-րամ փրցնես: Եթէ Ամերիկայի մէջ կրնաք քանի մը չուզիի զիմել եւ նուէրներ ստանալ այս հանգանակութեան համար, կրցանիդր ըրէք: Խնստիդուտի վար-չութիւնը ինձի տուու ցուցակ մը այն նիւթերուն ու առարկաներուն որոնց պէտք ունին: Պիտի ջանանք զոյցացած զումարով քիչ ատենէն մէկ մասը զնել եւ զրկել:

Կը տեսնէք որ արդարացաւ այն լաւատեսութիւնը զոր ես միշտ պա-ձեցի կաթողիկոսական ընտրութեան հարցին մէջ կառավարութեան ուղղամիտ մերարեմունքի մասին: Փողովք տեղի ունեցաւ կանոնաւոր կերպով, եւ պատ-զամաւորները ընտրեցին յարմարագոյն անձը:

Լաւ էք ըրեր կոչեակի այդ կառը զրկելով: Կոչեակ կը ստանամ, բայց այդ մասը աչքիս չէք հանգիստեր: Քուչակեան ատպի մը այդ «աղաւաղումը» շահեկան է, ատոր պէս ուրիշ օրինակներ ալ ունիմ արդէն:

«Հայ եւ Աքար» ձեր յօդուածին մէջ սպրդած վրիպակներուն համար շատ կը ցաւիմ: Պատճառը ձեր մեքենայով զրելին է ու շատ խիստ: Բառերուն շատերը ազէկ չեն կարգացուիր, ոճի եւ լեզուի թերութիւնները ստիպուած եմ սրբագրել ու շատ խիստ ըլլալուն՝ տեղ չկայ, զրաշարը մէջէն չելլեր: Լաւա-դոյն է որ ձեռքով զրէք, տողերը աւելի հեռու իրազմէ: Այդ վրիպակները փոքրիկ թղթի մը վրայ տպել կու տամ եւ 75 օրինակին ետեւը կպցնել կու տամ (առանց յաւելուածական ծախքի):

Գարեգին Սրբազնն ու Աննեքերիմ Տէր Յակոբեան շատ լաւ են առող-ջութեամբ: Երկուքին հւետ ալ շատ հաճելի ժամեր անցուցի: Թէ՛ իջմիածնի, թէ՛ Երևանի ձեռագիրներէն օրինակութիւններ ըրի: Պօղոս—Պետրոսի որմա-նկարներուն մնացորդը թիթեղով ծածկած են: Զեր զրկածներէն լաւագոյն լու-սանկար չունին:

Այսօր կը զրկեմ ձեզի ձեր յօդուածներուն պատկերները՝ Խաչուտուր-հանի վրայ ձեր յօդուածին Հետո։ Կը պահեմ միայն Պօղոս—Պետրոսի երկու պատկերը, առանք ալ յետոյ կը զրկեմ։

Սիրալիր բարեւներով

Չերտ

Ա. Զօպաննեան

Փարիզ, 23 Յունուար 1933

Մանօքուրին. — Յօդուածիս «Վիխակիները» իմ «ոնի եւ լեզուի թերութիւններուն» հետ կապ մը չունեիմ, այլ տպագրական սխալներ էին։ Ցիշն որ Զօպաննեան իր քննադատած «անապարանեով» գրուած բոլոր յօդուածներն ալ հրատարակեց։ բացի Խաչատուրեանի մասին գրածէս, որուն մասին կ'ուզեր աւելի ինք գրել։

24

(Նման նախորդին, երկու քերք։)

Սիրելի Պ. Քիւրտեան,

Մտացած եմ ձեր Մայիս 22 և 31 թուական երկու նամակները։ Մտացայ 5 տուարը զոր զրկած էիք Պ. Քէշեանի հաւոյն (Օքլահոմա), Պ. Քէշեան բաժանորդ զրուած է Բ. տարուան Գ. թիւէն սկսեալ և վճարած է մէկ տարեկան։ Ուրեմն ձեր զրկած 5 տուարը Գ. տարուան 3—4 թիւէն Գ. տարուան 1—2 թիւի բաժնեգինն է։ Պ. Քէշեան պարտական է Գ. տարուան 3—6 թիւէն մինչեւ և տարուան 1—2 թիւի բաժնեգինը։

«Հում մետաքսի մոճառականութիւնը և Հայերը» նիւթին վրայ ձեր ուսումնասիրութիւնը զժքախտարար անկարող եմ հրատարակել, յայն, արար տառեր չկան տպարանին մէջ, ճարել կարելի չէ։ մեր միջոցներով։ Խսկ 75 օրինակ արտաստանում ընելու ոչ մէկ նիւթական միջոց ունիմ։ Պայմանները ուրոնց մէջ կը շարունակեմ այս զործը, չատ նեղ են։

Աւելորդ է խօսիլ այլեւս Պօղոս—Պետրոս Եկեղեցիի հարցին վրայ։ Մէծ կորուստ է, բայց եղածը եղած է։ Երանի թէ մնացորդը քիչ չատ լաւ պահպանուած ըլլայ, եւ իրենց ուսումնասիրելի։

Մտացած եմ նաև 10 տուարի չէքք, զոր զրկեցիք Հայուստանի Պահապ. Եկամխէին ի նպաստ մէր բացած հանգանակութեան իրը ձեր նուէրը։ Այդ զումարը յանձնեցի Տօքթ. Արթիննեանին։ Թժքախտարար չատ քիչէր կը մտանակցին այդ հանգանակութեան։ Ինքնարերարար մտանակցող զրեթէ ոչ ոք կայ։ Պէտք է դիմել, խօսիլ, զրել, յաճախ։ առ ալ ապարդիւն։ Գործին կարեւորութիւնը հասկցող չկայ, ինչ որ է, կարելին պիտի ընենք։ Գոնէ սրահակցութեան ժեսթ մըն է։

Կը յուսամ որ այլեւս չէք ուշացներ թժքախտանին զրկուելիք 14 տուարին առաքումը։ Անականի վերջին թիւէն օրինակ մը կը զրկեմ ձեզի այսօր։

Սիրալիր բարեւներով

Ա. Զօպաննեան

Փարիզ, 4 Յուլիս 1933

Նանօրուրիմ.— «Հում մետախսի վաճառականուրինը եւ Հայերը» ուսումնասիրուրիմս շատ ընդարձակ գործ եղաւ։ Կուզեփի որ անպատճառ արտաստպուի, որով Անահիտին չդրկեցի, այլ տպագրուեցաւ Հայրենիք ամսագրին մեջ, որուն երկսիւն 92 տպագրական էջերը բռնեց, եւ յիսոյ ալ գրբեոյկով արտաստպուեցաւ։

25

(Նախորդին նման, չորս թերթ :)

Փարփակ, 3 Հոկտ. 1933

Այբուբեն Պ. Քիւրտեան,

Ատացած եմ ձեր Յունիս 20ի նամակը, ինչպէս եւ աւելի առաջ ձեր Ապրիլ 27ի քարթը։ Կը ցաւիմ որ չկրցայ աւելի չուտ պատասխանել։

Վերջապէս լոյս տեսաւ Անահիտի Ե. տարրուան տռաջին թիւը։ Աներեւակայելի գժուարութեանց յաղթելով է որ կանգուն կրնամ կոր պահել այս թերթը, ու պիտի զայն կանգուն պահեմ միշտ, բայց այսպէս դիսաւորեալ երեւացներով։ Խ'նչ պրնամ ընել, երբ բաժանորդներէն շատեր մէկ-երկու տարի յետոյ կը յօժարին վճարել (ան ալ եթէ վճարեն) իրենց բաժնեղինը։

Այս հինգերորդ տարեցրջանին, չորս թիւ պիտի հանեմ որպէսպի թիւերը իրարէ շատ հեռու չմնան (ատոր համար գանգատովներ շատ կան), միայն թէ՝ խնայողութեան համար ստիպուած եմ իւրաքանչիւր թիւի ծառալը նուազեցնել։ Հակառակ ատոր, կը յուսամ որ իւրաքանչիւր թիւ պիտի ըլլայ այլագան ու շահեկան։ Այս առաջին թիւին մէջ անհնար եղաւ զնել ձեր օրինակած երկու հինգերը, որ շահեկան բաներ են, բայց կրնան քիչ մը ուշ հրատարակուիլ։ Յաջորդ թիւով կը հրատարակեմ զանոնք։

Կարծեմ զրած եմ արդէն ձեզի թէ ստացայ Հնութեանց Պահպանութեան կոմիտէի համար մէր բացած հանգանակութեան ձեր զրկած 10 տոլարը եւ զայն յանձնած եմ մէր գանձապահ Տօքթ. Արթինեանին։ Մասնակցող շատ քիչ կայ այդ հանգանակութեան, բայց պիտի շարունակենք, զնելով արդէն եղած զումարով՝ լուսանկարի գործիք եւ պարագաներ, եւ քիչ օրէն կը զրբենք Երեւան։

Նշանակեցի տետրակիս մէջ անունը այն բաժանորդին դոր դտած էք (Արդրր Այլիմական) եւ իրեն զրկեցի չորրորդ տարրուան երկու միացեալ թիւերը, ինչպէս եւ հինգերորդ տարրուան տռաջին թիւը։

Խոսացած էք Յ. Քէշեանի (Օքլահոմա) Պ. տարրուան բաժնեղինը (Հնող տոլար) զրկել ինձի։ Գեռ չեմ ստացած։ Շատ չնորհակալ կ'րլամ եթէ համեմ այդ հինգ տոլարը և Այլիմականի Պ. եւ Ե. տարրուան երկու բաժնեղինը զրկել ինձի ինչքան կարելի է շուտ, որովհետեւ շատ պէտք ունիմ դրամի։ Ձեր նամակը նորէն ուշացրութեամբ կարգալով կը նկատեմ որ կ'րսէք թէ Քէշեանի չորրորդ տարրուան բաժնեղինը զրկած էք ինձի Յունիս 20էն առաջ, ուրեմն ըստացած ըլլալու եմ զայն եւ տետրակիս մէջ նշանակել մոռցած (ինչ որ քիչ կը պատահի, բայց այս բազմազրադ կեանքիս մէջ երրեմն կրնայ պատահի)։ Այս կէտք համեմ պատուի ձեր յաջորդ նամակով։ Եթէ արդէն զրկած էք Քէշեանի Պ. տարրուան բաժնեղինը, ուրեմն կը մնայ ձեզի զրկել Այլիմականի Պ. եւ Ե. տարրուան բաժնեղինները եւ Քէշեանի Ե. տարրուան բաժնեղինը։

Ինչքան չնորհակալ կ'ըլլայի եթէ տպարանատէր թիւրաղեանին ձեր

ունեցած փոքրիկ պարտքն ալ հաճէիք վճարել այս օրերս, չտփազանց ուշ մը-նաց, եւ չեմ գիտեմ ի՞նչ ըսկմ իբեն:

Զեր Յունիս 20ի նամակին վերջին ժամանեց մէջ կը հարցնէք թէ Քէշեան վճարած է Դ. տարին, կ'ուղէք իմանալ: Աւրեմն ես չեմ սխալեր: Աւ ձեր Յու-նիս 20էն առաջ անոր կողմէ զրկած 5 տոլարը անոր Գ. տարուան բաժնեղինն է: Ան բաժանորդ զրուեցաւ Բ. տարուան Գ. թիւէն սկսեալ: Այդ պարագային ուրեմն ան ալ Գ. եւ Ե. տարիներու բաժնեղինները պարտական է:

Հայրենիքի մէջ ձեր հրատարակած ուսումնասիրութիւնը չահեկան է:

«Թօգորէ»ի երկրորդ հատորը սպառած է զրեթէ: Քիչ օրինակ կը մը-նայ սովորական էտիսիօնէն, ու նույն չեմ կրնար ընել: Զեզի իրր բարեկամի եւ աշխատակցից՝ կ'ուղիմ նույիրել գոնչէ թղթի վրայ (որ աւելի լաւ թուղթ է) օրինակ մը (ատոնցմէ ունիմ քանի մը հատ), բայց շատ ծանր է, փոսթով կա-րելի չէ զրկել, քոյի փոսթով զրկելու է: Այդ ալ երկար բարակ զործողութիւն մըն է: Այս միջոցիս գլուխս վրաս չէ, երր քիչ մը չունչ առնեմ, կը զրկեմ, կամ երր օր մը նորէն Փարիզէն անցնիք, անձամբ կու տամ ձեզի: Խճանկարնե-րու վրայ ձեր աշխատութիւնը եւ «այն աշխատութիւնը զոր կ'ըսէք թէ կը շա-բաղքէք Անահիտի համար», նո՞յն է, թէ երկու տարբեր գործ: Երկուքն ալ կը հրատարակեմ, հոգ չէ թէ քիչ մը ուշ: Քլիշէներու շատութիւնն ալ հոգ չէ, այդ ծախսքը անհրաժեշտ է Անահիտին համար, թէեւ ծանր:

Մերամբ բարեւներով

Զերդ

Ա. Զայտնեան

Նախօրութիւն:— Զայտնեանի նամակներուն մէջ բաժնեղիններու մա-սիմ զրուածները լոկ ցոյց կու տան մեծ վաստակաւորին նիւթական չառ ան-նպաստ վիճակը: Նիւթապէս իր չգնահասուած եւ լքուած այս կացութիւնը բնական է պատուարեք չէր Սփիւրէի այն ասենուան Հայութեան: Տպարա-նատէր Թիւրապեանին իմ փոքրիկ տալիքիս համար Զայտնեանի խնդրամբնե-րուն տեղի տուի եւ զրկեցի, ինչպէս որ յաջորդ նամակներէն պիտի երկի: Սա-կայն հոն պիտի երեւի նաեւ որ տպարանատէրը դարձեալ չյարգեց իր խո-տումը և հուսկ, իրը թէ դրամասակի անկման պատճառաւ, որոշեալ զումարէն իսկ աւելի պահանջեց, այնպէս որ գրեյլին արտասպութիւնները չստացայ, հակառակ վնարուած ըլլալուն: Այս նամակին վերջաւորութիւնը շահեկան է. Զայտնեան, հակառակ գրածներուն մասին «անապարանէով» եղած եւայլն «Շննադատութեանց», նոյնիսկ դեռ պարունակութեակ անձանօր յօդուածնե-րու երատարակել կը խոստանար: Մի գուցէ դժգոհ էր Քուչակեան տաղաշար-երու երատարակութեանց իր ձեւին հակակարծիք ըլլալուն համար: Հրապա-րակու երբեք չարտայայտուեցաւ տաղաշարբներուն իր ո'չ-զիտական ոնակ երատարակելուն Շննադատութեանց:

(Նման նախորդին, երկու քերը:)

Մարտէ 23 Փետր. 1934

Մերելի Պ. Քիւրուեան,

Մարտէ կը զտնուիմ չարաթէ մը ի վեր: Եկայ հոս թէքէեանի յորել-

ևանի հանդէսին մասնակցելու, ուրիշ կազմակերպութիւններ ալ ինդրիցին որ բանախօսութիւններ ընկամ, որով մտագրածէս առելի երկար մնացի Հոս։ Այսօր կը մեկնիմ Նիս, ուր բարեկամ մը զիս հրաւիրած է 8-10 օր իրենց տունը երթառ Հանդէսիւու։ Փարփակն մեկնելէս քիչ առաջ սուացայ ձեր նամակը, ինչպէս եւ ձեր զրկած նոր յօդուածը, եւ առար առլարը, որուն Հինգը Պ. Քէշեանի բաժնեղինն է, մէկ առլար «Խօզըրէ»ի երկրորդ հատորին փոսթի ծախքին համար և չորսը՝ թիւրապեանին յանձնելի։ Զեր չէքը նիւ ենորք վճարելի էր, որով այդ զումարը ամիս մը յետոյ ձեռքս կրնար անցնիլ։ Զափազանց զրազած րլլալով մեկնելէս առաջ ունեցած քանի մը օրերուս բնմացքին չկրցայ ձեզի պատասխանել։ Պատասխանը այստեղին կը զրիմ։ Փարփի զարձի՞ չորս առլարը կը յանձնեմ թիւրապեանին և կը զրկեմ ձեզի «Խօզըրէ»ի Բ. Հատորէն օրինակ մը։ Անահիտի Ե. տարուան 2-3 թիւր չափազանց ուշացաւ։ Շատոնց շարուած է ամբողջութեամբ, բայց թիւրապեանը հիմա իր նոր նրկիրը իրր օրաթերթ կը հրատարակէ, եւ այդ ծանր աշխատանքով այնքան զրաւուած է որ Անահիտի զործը կը ձգձգէ կոր։ Պելճիքա ձամբրորդութիւնս ալ եւ այդ պատշաճութիւնը ամբունակ է կը ամեն ինչ առաջ գրամայութիւնու՝ այդ թիւին ուշ մնալուն նրա պատեցին։ Մարտէ յլ գալէս առաջ ամէն ինչ աւարտած էր և մինչև հիմա թիւր ամէն տեղ զրկուած ըլլալու էր, բայց դեռ Հոս չէ սուացուած։ Կը յուսամ որ քանի մը օրէն կը սուանան ամէնքը։

Այս լոյս տեսնելիք թիւին մէջ ալ չկրցայ ձեր յօդուածներէն մին դրչել։ Բնաւ մտքերնէդ մի՛ անցընէք թէ անոնց արձէքը շղնուհատելուս համար է որ չուտ չեմ հրատարակեր զանոնք։ Անթի են հրատարակելի յօդուածները զոր ունիմ, եւ որոնց մէջ շատ արժէքաւորներ՝ մէկ կամ մէկուկէս տարիէ ի վեր կը սպասոն (որոնց մէջ է նաև իմ իսկ այս կամ այն կարեւոր յօդուածաւ շարքերուս շարունակութիւնը)։ Ի՞նչ ընկամ, փոքր է Անահիտի ծաւալը, տարուան մէջ քանի մը թիւ միայն կրնամ հրատարակել, եւ հրատարակելի նիւթերը խիստ շատ են։ Վասահ եղէք որ ձեր երկու յօդուածները՝ որ շահեկան են, եւ Հին ձեռագրէ մը օրինակած անտիպ հետաքրքրական բնադրերը պիտի հրատարակուին Անահիտի մօտակայ թիւերուն մէջ։

Սիրալիր բարեւներով

Զերդ

Ա. Զօպանեան

27

(Գորշ գոյն թղթատարական բացիկ) :

(Փարփակ, 8 Օգոստոս 1934)

Սիրելի Պ. Թիւրտեան,

Անահիտի նոր թիւր երաւ վերջապէս անհուն գժուարութիւններէ յետույ, շատ մեծ ուշացումով։ Երած շատթեան մասին Հին դրուածքները զոր օրինակելով զրկած էիք, առաջին օրէն տուեր էի Պ. Թիւրտապեանին որ շարել տայ եւ զրուի այս թիւին մէջ։ «Դիրք գժուարինթեռնելի է, շարելը գժուար է» ըսելով յետածդեց միշտ, եւ չկրցայ պնդել։ Յաջորդ թիւին մէջ պիտի զրկեմ Հայտատանի գորգերուն վրայ ձեր յօդուածը՝ եթէ զրամ ունենամ բազմա-

թիւ քլիշները չինել տալու համար . եթէ ոչ , երաժշտութեան վրայ գրուածքները պիտի հրատարակեմ անդատճառ : «Տիպ ու տառ»ը ստացայ :

*Սիրով ձերդ
Ա. Զօպանեան*

Մանօքութիւն .— Թէոդիլի «Տիպ ու տառ»ը չունեի և շատ կարիք ունեի յօդուածի մը համար որ անգլերէն պիտի հրատարակեի օտար պարբերականի մը մէջ հին հայկական տպագրական փայտափորագրեալ նկարներու մասին : Գործածելէ վերջ վերադարձուցի :

28

(Նախորդին նման :)

Փարիզ, 9 Յունիս 1934

Սիրելի Պ. Քիւրտեան ,

Երէկուան նամակիս մէջ մոռցայ զրել թէ ստացած եմ՝ «Ե. Հայոստանի գորգագործութեան վրայ» ձեր յօդուածը՝ ձեռագիր զրուած եւ վերամշակուած , և ձեր ընդարձակ նամակը : Դու չկրցայ վերբնթեռնուլ ձեր յօդուածը : Այս օրես աւելի քան երեք ծանրաբեռնուած եմ հոգեբով և աշխատանքնով : Զեր նամակին ալ պատասխանել զիւրին չէ , տասը տեսակ հարց կայ հոն : Կը յուսամ 8-10 օրէն քիչ մը աւելի հանդիստ բոսէ մը ունենալ , այն տաեն կը պատասխանեմ :

*Սիրով ձերդ
Ա. Զօպանեան*

29

(Եր սովորական սպիտակ , անգիծ բուլք , 6 քերք :)

Փարիզ, 17 Ապրիլ 1934

Սիրելի Պ. Քիւրտեան ,

Մտացայ ձեր Մարտ 9 թուակիր նամակը եւ «Եոր հայկական եւ կովկասեան գորգեր»ու մասին ձեր յօդուածը : Այդ յօդուածին նիւթն ալ , զըրուածքն ալ շահեկան է , բայց դժբախտաբար անհնար է որ հրատարակեմ զայն սոյն թիւին մէջ՝ որ շարուելու վրայ է : Այն բաղմաթիւ պատկերները զոր զըրկած էք քլիշէ հանելու համար՝ առնուազն 350-400 ֆրանքի պիտի նստին (20 ֆրանքը տոլար մըն էր այն տաեն : Յ. Ք.) , եւ քլիշէ չինողին արդէն մօտ 1000 ֆրանք պարտք ունիմ . . . ամենատաղտկալի նեղութեանց մէջ եմ այս պահուս . ստիպուած եմ շատ զգուշ շարժիլ , որպէսզի նաւակը չընկցմի եւ կարենայ տուկալ ու տեսել մինչեւ որ հասնին լաւագոյն օրեր՝ որ կը յուսամ թէ վերջապէս պիտի հասնին : Այսպէս չէր ըլլար կացութիւնս , եթէ բաժանորդները պարտաճանաչ ըլլային : Ահա հինգերորդ տարուան երկրորդ թիւն ալ հանեցի , բայց

գեռ բաժանորդներուն երեք քառորդը հինգերորդ տարուան բաժնեկինը չեն վճարած, մանաւանդ Ամերիկայիները. կան որ, ու բաւական շատ, նոյնիսկ չորորդ, ումանք նաև երրորդ, տարուան բաժնեզինն ալ չեն վճարած: Առկից զատ, կան յօդուածներ, և շատ կարեւոր, որ երկար ատենէ ի վեր կը սպասեն, եւ որոնց պատկերներու քիչչները պատրաստ են, պէտք է որ վերջապէս առնոք հրատարակեմ (ինչպէս Եղիշէ Թաղէսունան նկարչին վրայ զրուած յօդուածը, բազմաթիւ պատկերներով, ինչպէս Յովհաննէս փաշա Սաղբեանի վրան զրած յօդուածս, նոյնպէս բազմաթիւ պատկերներով, եւն.) շատոնց եւ այլ սոխողողական կամ այժմէական նիւթիր պիտի երեւան մամուլի տակ եղող թիւին մէջ: Իսկ ձեր զրկածներէն՝ երած շուտքեան մասին հին ձեռադրէ մը քաղուած կտորները պիտի զնեմ, որոնք բանասիրութեան համար կարեւոր տոքիւմաններ են:

Զեր յօդուածը զորգերու վրայ՝ անպատճառ պիտի երեայ ուրեմն, ո՛չ այս պատրաստուող թիւին մէջ, այլ անկէց ետք երեւալիք թիւին մէջ:

Ուրիշ պատճառ մըն ալ որուն համար կը նախընտրեմ զայն յաջորդ թիւին մէջ հրատարակել այն է որ չափազանց քննադատական է ձեր յօդուածը, և այդ ձեւով արդար չէ, ու կրնայ վնասել այն խոչոր զործին՝ որուն ձեռնարկած է կառավարութիւնը: Գորգավաճառ հմուտ բարեկամէ մը զիտեմ որ Լոնտոնի հրապարակին վրայ զորգավաճառութեան մէջ Խորհրդային առեւտարական սենեակը յաղթանակած է, կարծեմ Խորհրդ: Միտութեան երկիրներուն մէջ Հայաստանն է որ յաւագոյն զորգերը կը չինէ, ոչ միայն Կովկասէ, այլ եւ Թրքաստանէ ու Փոքր Ասիայէ հոն զացած վարպետ զորգի զործաւորուհիներու ձեռքով: Զեմ զիտեր թէ զուք տեսա՞ծ էք նոր շինուած զորգերու բոլոր տեսակները: Միթէ չկա՞ն որ ըստ ամենայնի գեղեցիկ են կատարեալ: Միթէ ամէ՞նքն ալ արժանի են նոյն զիտողութեանց զոր կ'ընէք եւ որ սկզբունքով ընդհանրապէս ճիշդ կը թուին (Ըսեմ միայն որ երբ կ'ըսէք թէ զրող մը չի կըրնար հէքեաթի մը զանազան փոփոխակներն իրարու խառնել եւ զայն նոր բազարեալ ձեւով մը զրել, ճիշդ չէ ըստնիզ: Գրող մը որ տաղանդ ունի, ճիշդ ակրագով կրնայ նորոգել, ճոխացել, իւրացել հէքեաթ մը. արդարեւ այլ այդ ըլլար այս ինչ զաւատին կամ զեղին հէքեաթը, իրը Փօլքօրական նիւթ Հայագուած ու նոյնութեամբ զրի առնուած, բայց կ'ըլլայ գրական նոր ու գեղեցիկ զործ. օրինակներ կան): Նոյնակս եւ կարելի չէ որ վարպետ զըծագրիչները զորգի որոշ տեսակի փոփոխակներ իրար խառնելով ներչնչականօրէն՝ նոր ու աղուոր վարիանդ մը հանեն, որ այլեւս ըլլար այս ինչ զաւատի հին աւանդական զորգին կրկնութիւնը, այլ «Երեւանի զորդ», նոր վարիէդէ մը: Իսկ թէ Հայաստանի մէջ նոր շինուած զորգերը կը շինուին ու կը ծախուին իրը՝ օրինակ, Ղարաբաղի, Շիրվանի, եւն. զորգեր, կ'ըմբռնեմ որ իրաւունք ունիք պահանջելու որ աւանդական զծագրութիւնը պահպանուել (Հոտ ալ կրնամ ստկայն հարցնել թէ նոյնիսկ իւրաքանչիւր զաւատի մասնայատուկ այդ զորգերու զծագրութիւնները զարիկու ընթացքին փոփոխութիւններ չե՞ն ստացած, մնալով հանգերձ իւրաքանչիւր զաւատի յատուկ հաշակին մէջ):

Յօդուածը կը զարձնեմ ուրեմն, եւ կը խնդրեմ որ քիչ մը համեք թէ մանիկը ընել, զնահաստական բաժինը շեշտել եւ ընդլայնել, ու դիտողութեանց բաժինը աւելի բրէսիզ անիւանէ կերպով զրել: Առիկա շատ կարեւոր յօդուած է, կրնայ աւելի ազգեցութիւն ունենալ Հայաստանի զեկավարներուն վրայ, եթէ ամէն ինչ ճշգրիտ ու լիակատար կերպով ըսուած ըլլայ հոն: Կը զորկում նաև ներփակ Արև թէրթէն լուր մը, ուր կը տեսնէք թէ ի՞նչ տէվլօրըման կու տայ կոր հատուկ հատուկ կառավարութիւնը զորգաշինութեան: Այդ մանրա-

մասնութիւններն ալ աւելցուցէք ձեր յօդուածին : Նոր Աերաստիայի (Նոր Ա-
րարկիրի մէջ ալ կարծեմ) գորդաշնութեան քէզիսահներ կան :

Աւ անդամ մը եւս կը խնդրեմ որ մեքենայով չպէք, այլ ձեռքով : Ձեր
մեքենապրութիւնը շատ դժուար ընթեռնելի է, դրաշարին հողին կ'ելլէ բառեր
հառկնալու համար, սխալներ չատ կ'ընէ, ստիպուած ևմ քանի մը անդամ փորձ
սրբագրել: Ի՞նչ կը կորսնցնէք եթէ ձեռքով զրէք: Հաճեցէք, խնդրեմ, ձեռքով
զրէլ ձեր յօդուածը, և տողերը ոչ իրարու չատ մօտ: Ասով բարեկամական
ծառայութիւն մը պիտի մատուցանէք ինձի:

* * *

Գրած եմ արդէն թէ ստացած եմ ձեր զրկած 10 տոլարը, 4ը յանձնած
և թիւրապեանին: «Թօզլը»ի երկրորդ հատորէն օրինակ մը զրկեցի ձեզի:
Հիմա ստացած ըլլալու էք. 5 տոլար ալ թէ չեանի բաժնեգինն էր:

Անահիտի երկրորդ միացեալ թիւն ալ ստացած ըլլալու էք այժմ, բա-
ռական օրէ ի վեր: Թիւրապեանին ձեր պարագին մնացորդը մի ուշացնէք զըր-
կել:

Ձեր միւս երկու յօդուածներն ալ պիտի երեւան՝ զորդերու յօդուածէն
անմիջապէս ևտք երեւալիք թիւերուն մէջ: Անոնք իրենց շահեկանութիւնը չեն
կորսնցներ քիչ մը պատասխալ:

Կը մաղթեմ անշուշտ սրտանց որ հարստանաք նախ ձեր բարիքին հա-
մար, յետոյ՝ որպէսպի, ինչպէս կ'ըսէք, ինձի օղնէք որ Անահիտը կարենամ
առանց սիրումաշուքի կանոնաւորապէս հրատարակել:

Կը նախընտրեմ ոչինչ ըսել Դուրեանի դէմ զործուած ոճիրին զրայ: Սիրու սեղմող նիւթ մըն է աս: Խայտառակուեցաւ մեր ժողովուրդը: Դատա-
րանը պիտի պատճէ անչուշտ նիւթական ոճրազործները: Հայ ժողովուրդն է որ
պէտք է բարորագիս պատճէ ոճիրը թելաղբողներն ու սարքողները, ասպա թէ
ոչ կորսուած է այս ժողովուրդը: Դուք օրինակի համար՝ այդ ոճիրին յետոյ
այլեւս աշխատակցելու չէք Հայրենիքին: Բազմալիք, Սիսն, կոչեալ, Հան-
դէս Ամսօրեայ, Անահիտ ունիք, չի՞ բաւեր:

Սիրով ձերդ

Ա. Զօղոմնեան

30

(Նախորդին նիման, երկու բերք:)

Փարիզ, 8 Յունիս 1934

9 Արք Աէլ

Սիրելի Պ. Քիւրտեան,

Վէմի նոր թիւը անսայ, անոր մէջ Քուչական խրատական տաղերու
փոքրիկ շարք մը հրատարակած էք՝ «Պինակ քաղաք»ի հին սովագրութենէ մը
քաղելով զանոնք: Ասոնց մէջ չկայ մէկ համ որ «ցարդ անձանօթ մնացած» րլ-
լույ: բոլորն ալ ինձի ծանօթ էին և հրատարակուած այլոց կամ իօմ կողմէ: Շահեկան է սակայն ձեր հրատարակութիւնը, որովհետեւ տաղերը տեղադրիս-
ուած են, մերթ որոշ քառեակներու երկու տողերը ուրիշ քառեակի մէջ փոխա-

գրուած են (ընդհանրապէս տեղի աղաւազնեալ քան ուրիշ օրինակներու մէջ), ու կան տեղ տեղ փոփոխակներ որ լաւազոյն չեն քան ծանօթ եղածներուն ամենէն բնտիրները, բայց շահեկան են, ուսումնասիրութեան համար: Նորութիւն է այն որ այդ խրառական տաղերուն (որ շատ բազմաթիւ են) գէթ մէկ իսումբը արդէն տապագուեր է եղեր հաւաքածուի մը մէջ ժիշ: Դարու վերջերը: Տաղիկներուն բաժանումը զա՞ւք ըրած էք, թէ զրքին մէջ կայ արդէն՝ անոնց սկիզբի Ա.Բ.Գ.Դ. զո՞ւք դրած էք, թէ տապագիր օրինակին մէջ ալ կայ: Այս մասին համեցէք զրել: Այդ զիրքը Պոլիս տպուած է, այնպէս չէ՞: Լաւ էք ըրած՝ այդ նորութիւնը երեւան հանելով (իմ պատրաստելու վրայ եղած զործիս մէջ առ ալ իր տեղը պիտի ունենայ): Բայց ինչո՞ւ Վէճին մէջ: Զէի՞ք կրը նոր Հանկէս Ամսօրիային, Պայքարին, Կաշնակին զրկել: Զեր մայրն իսկ ձեզի դիսողութիւն ըստի է, և լիրաւածք: Եթէ ձեզի պէս երիտասարդ մասնորուկն մը այդքան չուտ կը մոռնայ կատարուած քառնելի ոճիրը, ինչո՞ւ չքաջալերուին:

Անահիտի թիւը դեռ չելաւ, անսանելի նեղութեանց մէջ եմ: Թիւրուուաներ նոր Նրկիր օրթմերթ սկսաւ Հրատարակել, բնականարար ան ալ զժուառութեանց մէջ է, տեղի եւս զժուարացած է թիւթիւն չուտ Հրատարակուիլը: Կը յուսամ որ ամսէ մը (էն ուշ) լոյս տեսնայ: Ինչքա՞ն ուշ մնաց . . . :

Սիրով ձերդ

Ա. Զապանեան

Դամօրուքիւն: — Քուչակեան տաղաշարքի մասին ակնարկուած վէժի մէջ յօդուածս իրատարակուած է այդ պարբերականին Դ. թիւին մէջ:

31

(Նախորդին նման, չորս քերը:)

Փարիզ, 11 Նոյ, 1935

Սիրելի Պ. Քիւրտեան,

Ստացայ ձեր Հոկտեմբեր 21 թուակիր նամակը: Ստացած եմ նաեւ, ու շատոնց, ձեր յօդուածը հայ զրքերու փորագրական նկարներու պատմութեան վրայ, բազմաթիւ պատկերներու: Զէի կրցած անմիջապէս պատասխանել, նախ որովհետեւ ծայրայեղօրէն զրաղած էի վերջիրս: Երկրորդ որովհետեւ որոշ չէի զիտեր ի՞նչ պատասխանեմ: Զեր յօդուածը անշուշտ ունի իր շահեկանութիւնը և կ'արձէ հրատարակել զայն, բայց պատկերները չափազանց բազմաթիւ են, ծախքը շատ մէծ, հիմա ալ՝ շուտարած եմ թէ ի՞նչ ըսեմ ձեղի: Եթէ կ'ուղէք սպասել բաւական երկար, ձգեցէք այդ յօդուածը քովս, երբ զրամ ունենամ, քիչէները շինել կու տամ (պատկերներու թիւը քիչ մը պակսեցնելով, որովհետեւ շափազանց շատ են եւ յանախ իրարու մօտեկ բաներ են), յետոյ կը հրատարակեմ: Խսկ եթէ յոյս ունիք ուրիշ տեղ շուտով հրատարակելու, իմացուցէք, կը զրկեմ ձեզի:

Հայաստանի նոր զորպերուն վրայ ձեր յօդուածը արդէն շարուած է, պիտի երեայ այն թիւին մէջ որ լոյս կը տեսնէ Ծ-6 շարաթէն: Երկար վնարուածուք ընելով զորդի հին քիչէներէն երկուքը զտայ, եւ ձեր յօդուածին հետ

առանք ալ պիտի դնեմ, բայց չդուայ նիւ Եորքի Մեթրովիոլիթըն Միւզէումի գորգին քլիշն, թող ան ալ պատկաս ըլլայ: (Նամակին սկիզբը, աչ ամելինք, Զօպանեան աւելցուցած է: «Գորգերու ձեր նկարները քիչ օրէն կը դարձնեմ ձեզի»):

Պողոս—Պետրոս եկեղեցիի որմանկարներուն պատկերները կը կարծեմ թէ զրկած ևմ ձեղի: Անգամ մը քինոսուցի թղթերուս մէջ եւ չդուայ: Դուք ալ նայեցէք ձեր թղթերուն մէջ: Եթէ իրօք հոս մնացած են, օր մը կը զտնեմ ան-չուշտ զանոնք: Զեղմէ ինդրած էի, որ յօդուածները ձեռքով զրէք, եւ ոչ թէ մեքենադրաւած զրէք, ձեր մեքենադրած յօդուածները թէ՛ իմ եւ թէ՛ զրաշտ-րին հոդին կը հանեն: Նորէն մեքենադրուած զրէր էք ձեր մերժին յօդուածը...

Ձեր միւս յօդուածներն ալ քովս են, խնամքով պահուած: Պիտի հրա-տարակեմ, երբ տեղ ունենամ: Հրատարակելիք շատ բան կոյ դիզուած, եւ Ա-նահիտը դժբախտարար հնուուէն հնուու կ'երեւայ: Քուչակեան տաղերու վրայ աշխատանքս զեռ չէ վերջացած: Երկար ու զժուար զործ է, կը յուսամ որ 2-3 ամիսէն կը վերջանայ: Ասկից ետք պիտի անցնիմ Թյկուրանցիին (այս վերջի-նէն ամէն ինչ որ հրատարակած էիք Հայրենիքին մէջ, ամէնքն ալ արդէն հրա-տարակուած են ուրիշ տեղ): Սինանի վրայ ձեր յօդուածը զիս արդէն շատ կը հետաքրքրէ: Ատիկա վերապահեցէք Անահիտին): Միւս նիւթերն ալ որոնց վրայ զրէր էք կոմ զրելու միտք ունիք, շահեկան են: Բայց ինչպէ՞ս տեղ զրո-նել այդ բոլորին: Ձեր աշխատասիրութիւնը շատ սովորի է, բայց շատ Հայոցնե-պով ալ կ'արտադրէք:

Միրով ձերդ

Ա. Զօպանեան

Ծանօթութիւն.— Զօպանեանի ակնարկած յօդուածս «Փայտափորա-գրչական մանրանկարչութիւնը և մանրանկարիչները Հայ տպագրութեան մէջ» արդարեւ ունեկը 30 պատկեր: 1937ի Բաղմանէլպին մէջ իրատարակուեցաւ րո-լոր Էլիշէներով եւ 1938ին ալ՝ իրը առանձին զրենյկ: Արդարեւ պատկերներէն ունան շատ մօտ էին իրարու, որովհետեւ նոյն փորագրուած պատկերին աւելի վերջը եւ տարրեր իրատարակութեան մէջ եղած օրինակութիւններ էին, յօ-դուածին համար խիստ կարեւոր: Զօպանեանին յիշած «Սինանի վրայ» յօդուածս զրուած էր Թուրքերու կողմէ իրացնել փորձուած նարտարապետ Սինանի եւ անոր հօրեղոր նուսուփ էդ տին էլ Ադրզ Սինան նարտարապետին մասին, որ իրատարակուեցաւ Հայրենիք ամսագրին մէջ: Այս երկու յօդուածներն ալ իր-ատարակած եմ անզլերէն հանրածանօր պարբերականներու մէջ:

Հրատ. Յ. Քիւրցելին

(Ծար. 3)